

ԱՆԿՈՉ «ՀԱՅՐ ՄԵՐ»-Ը

ՕՐԸ ՕՐԻՆ

Մայիս 25, Շարաք երեկոյեան Հայաստանի Գերագոյն Խորհուրդի նախագահին հանդիպումը Փարիզի հայ գաղութին մերկայացուցիչներուն հետ, ատարեցաւ «Հայր Մեր»-ով: Ճիշդ է որ այս երևոյթը սովորութիւն դարձած է Հայաստանի մէջ ուր հոգեւոր կեանքը, կրօնը կարելի ամեն մէկ եռամստուր քափով եօթը տասնամակի լոնելու պարտաւորութեամբ վրէժը կը լուծեն. շատ յամայն շփոթելով աշխարհակամիւն ու հոգեւորին սահմանները:

Սակայն Փարիզի «Էնթերֆոնիքանթրալ» պամբուլին քրահը այդ իրիկուն ոչ մէկ տունեալ ուներ սահմաններ շփոթելու մեամ արարք մը արդարեանցեալ համար: Արեւմտուրի հայութիւնը այսօր չէ որ պիտի տատանի երկմէկն ու երկրին միջեւ, երբ սկիզբէն ի վեր տէր եղած է ժամանակակից աշխարհի լարք դիրքորոշումին: Այդ երեկոյթը կազմակերպուած էր մշիլու համար հայութեամբ դարատուր կարօտին՝ պետականութեամբ իրականացուումը. եօթը հարիւր հոգի փութացած էր հոմ, աչոյով տեսնելու եւ ակամբով լսելու համար մեր պետականութեամբ բարձրագոյն մակարդակի մէկ մերկայացուցիչը. ան խօսեցաւ այդ ըմբռնումին պարտադրամներուն, պահանջներուն ու ամով վերջապէս ազգերու իրաւահաստատ անդամ ըլլալու իրականութեամբ մասին:

Նոյն օրը Փարիզի եկեղեցիմ ոգեկոչած էր Սարդարապատի հերոսներուն յիշատակը ու արարողութիւնը ատարած էր «Սարդարապատ» երգին մեղեդիով. իսկ երեկոյեան, աշխարհ մուտքի մեր մշտումը կը կնքուէր «Հայր Մեր»-ով: Ի՞նչպէս պէտք է մեկնաբանել երեկոյթը. ժամանակը չէ՞ հասած տակաւին կրօնական համայնքի ու պետականութեամբ տէր ազգի իրավիճակներուն սահմանագիծը որոշելու եւ ընտրելու մեզի պաժմանին:

Զմտածուեցա՞ւ բնաւ թէ այդ «Հայր Մեր»ը հայկական մեր պետականութեամբ հանդէպ արեւմաբառեմ պիտի մշամակեր...:

«Յետադ», 5-80-81

ԲԱՑ ՆԱԽԱԿ ՊԱՏՈՒԱՐԺԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ «ՅԱՌԱՋ» ՕՐԱԹԵՐԹԻՆ Ի ՓԱՐԻԶ

Ուղղակի գարմանքով եւ մեծ վրդովմտով կարգացիքք «Յետադ»-ի 30 Մայիս 1991 թիւին մէջ, «Անկոյ Հայր Մեր»ը խորագրով յօդուածը թ. Արքի ստորագրութեամբ: Երանի թէ յարգելի յօդուածագիրը իր այս անձնական կարծիքը իրեն պահելով՝ «Յետադ»-ի ընթերցողներուն չհրամարձելու: Կարծելով թէ՛ «Հայր Մեր»-ով վերջացնել հանդիպում մը Հայաստանի Գերագոյն Խորհուրդի նախագահին հետ և... Հայկական նոր պետականութեան հանդէպ արձամարձանք պիտի նշահանակի...»:

Իրապէս չհասկցանք թէ՛ ի՞նչու կամ ի՞նչպէս արձամարձանք պիտի նշանակէր. Կոնգրէսը լուսարձանութիւն մը: Արդեօք պահելով մը սրահին մէջ «Հայր Մեր» երգելը հեզնա՞նք մըն է կամ թէ՛ պարզապէս ֆրանսացիներուն առջեւ ամօթի՞ գգամում մը...:

Այն ատեն ի՞նչ տարբերութիւն կայ անաստղած եւ դիկտատոր սեծիմի մը եւ ժողովրդագիրական իշխանութեան միջեւ: Նախ բանքք թէ խորագէս որքա՞ն ուրախ ենք որ մեր Հայրենիքին մէջ եօթնամասուն տարիներ աին եւ ամուլ գաղափարաստական պատճառներով կրօնքը արգիլուած էր, եւ այսօր կրօնական լայն ազատութիւն կը վայելէ մեր ժողովուրդը: Մենք որ միշտ նպարտ եղած ենք թէ աշխարհիս առաջին պետական քրիստոնեայ ժողովուրդը եղած ըլլալնու համար 301 թուականին, մեր Տրդատ թագաւորին օրով եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչի շարչարաններով եւ քարոզութեամբ մեր առաքելական Նիկիոցիներ վերածուեցաւ նըստապետական Ս. Աթոռի ի Ս. էջմիածին, եւ այսպէս, զարեւր շարունակ ապրած ենք մեր հաստատով եւ «Հայր Մեր»-ովը: Դարերու ընթացքին կրօնացուած ենք մեր թագաւորութիւնները, նախարարութիւնները եւ կրօնացուցութիւնները, սասկայն ո՛չ մեր Նիկիոցիներ եւ իր Տէրունական Արդիքը: Հայ Նիկիոցիներ զարեւր շարունակ Հայ ժողովուրդին երաշխիքը եղած է: Որովհետեւ մեր իմաստուն Հայրապետները երբեք զչեն

փոխած իրենց հիւանդ ոչխարը տարի առողջ գալլին հետ: Եւ մանաւանդ այսօր, մեր Հայրենիքը կապի իր ճգնաժամային օրերը եւ ժամերը: Ոչ մէկ յոյս Մովսէսական իշխանութեանն, ոչ ալ՝ Եւրոպայէն բացի մեր բազմաշարժար Լուսաւորիչի Ատուածին. եւ որքա՞ն պէտք ունի «Անկոյ Հայր Մեր»ին, անոր գորութեան եւ հրաշքին:

Պէտք է անկցնենք թէ Արդիքը չի պարտադրելու այլ՝ միայն մարդու մը սրտն եւ հոգին կրնայ բոլորի, ինչպէս Յիսուս ալ այս Տէրունական Արդիքը սորվեցուց իր աշակերտներուն ինքզինքին վրայ (Ղկս. ԺԱ. 2-4): Ուրեմն՝ այսօր Հայրենիքի մէջ մեր ժողովուրդը սկսած է «Հայր Մեր» բնել ամէն հասարակի կամ հանդիպումի առարտին եւ նոյն ատեն հրահրմըն է մեզի՝ Ափիւոգրահասարակութեան, որ կրկնենք քրիստոնեայ ազատ երկիրներուն մէջ, ինչպէս «Հայր Մեր»ը երգեցինք վերջերս երեք հազար հոգիներ մեծ ցոյցի մը առարտին, ֆրանսական ամէն գոյնի եւ հոսանքի պատկանող կուսակցական ղէմբերու ներկայութեամբ: Արդեօք մենք ալ «արձամարձանք» նշանակեցինք մեր նոր պետութեան հանդէպ:

ՎԱՆԷ Մ. ՎՐԻ. ԻԳՆԱՏԻՍՈՒՅԱՆ

Մարտի, 8 Յունիս, 1991